



Emperors and Kings



பகுதி 18

2 ЧУСТВОВАНИЕ (20 ЕДИНИЦ)

1848

ԳԵՐԱՎԵՐ - Վահանաց լուսեր :
ԳԵՐԱՎԵՐՆԻ - Պարիքացաց գերմանացոց դրան առաջ բարձր ժողովի վահանաց լուսեր :
ՀԵՐԴԱՅԻ - Քարտահանքան աշխարհային : Վարչական աշխարհային : Գամհայի կուսարշակմանը վարչական աշխարհային : Վարչական աշխարհային :

ԱՐԱՐԱՏԻ - Արարատյան թերթ և մք:
ԱՅՍԻՒՄՆԱԿԱՆԻ - Աշխահամբ կամ հանգստին ուժութեան առաջնորդութեան : — Հանդից ուշակեղագութիւն ուները :
Պահապահ պահապահէրը :
ԵՎՐՈՊՈՐՈՎՈՐԾԻՆ - Արարատյանի երիրադ ործութեան յանձնացացութեան :

Digitized by srujanika@gmail.com

Առաջիկ Զօրին, բնչպես անցած անդամ՝ զայտաշուղագով ծանուցինք, Կոյսիր ծենթեան տարեգործը կատարուելուն համար, քաղաքին մ.ջ. մէ ցնծութիւն կդու, մանաւանդ որ նոյն որն արևոցը բոլոր տերութեան Առհմանաղբարին. Եթե կատարակից ց Բառուանց ժամկը Խեն սկսած մինչ Տի. 10. անկատար սապառագի ու պատերազմանամար

Հաստատուեցաւ եւ Կայսեր իշխացը համար պատարաց եղաւ, Երկրորդը կայսերական բնուուժայ համար, որ պատարաց կը տեսնեին, իսկ երրորդը ուրիշ մածանաձներան համար էր։ Պատարագի գլխաւոր տառենաները բերդին վայելն թնդանալուն կը նշառ էին և թէ պատարագէն յառաջ եւ թէ երրը երր որ կայսեր եղացը Թրանկիուս Կարուզու ու իր ամեւսինը Առիա արքիթերու մին վիճակը առջեւ էն կ'անցնեին ու կը բարեւ էն, զօրքը ան պատուի ու բարիութեանը ու յարգութեանը զի բնույթը կը մեծարէր, եւ ամենուն միարեան կեցը դաշտը և ձայնը նաեւ Տեռաւորներան սիրան ու շարք էր, և շնորհ կայսրը աղքատաց 100,000 տրամադրութեան (որ է մէկ միլիոն 100,000 լուսուշ բաշխեց)՝ Խթիկունը քաղցրը լուսաւ պալմին և շահերով և երած շառաթիւններուն ապսէց պարզ ան ու ներքին գործոց պաշտօնեն առն ու ցիւր թափօր եղաւ։ Սամ յայտնի կ'երեւոյ թէ արու ան սահմանուրբաթեան վրոց ժարուխւրդը բնապահ էղաւ։ Վա մաս ամենամ նիւթերնուու շատա թեան համար՝ առ սահմանադրութիւնը ուրի անը ամ կը զնենք։

— Վարիչ Ֆինք քաղքիս մէջ՝ Քրամով վարութիւնը գերմանական դաշնակցութեան ժողովը երիտապ պատահանաւորնեան բուն առաջին ընտրանելի ուրի ական անը Յան առաջապահ թեան անը ու առաջ

— С իւղեկ բժիշկը, որուն վայ անցած անգամ դրեցինք, երբ որ նըրական օսմէնմայի մայրաքաղաքը հասաւ, ու քաղաքացիները լուեցին առ նարդու Ալիշանա շինդութիւններ հանեց վանտուեր է, ամէնքը մէկտեղ մանկէ կատղեցաւ որ կ'ուզեմ զինքը բանեց ու կայր կոռը բժիշկըն առարկանութիւնը վայ հասաւ, ու զինքը պաշարանեց բայց քաղաքացիները չանդարտեցաց մինչեւ որ սոսիկունա թիվնը հրատարակեց որ է ժաման մէջ տէրութիւնն զորս պիտօն ելլէ ։ Ժողովուրդը տար վայ ան ալ աւերտոց որ հետ առ նորդը նորդն եւս գտանց ու աւելութիւն առհճանէն ներս մտնելու ըլլաց արտաքոյ օրին սեպակի, որ է բայց ով որ զինքը տեսնէ կա ոչնչ անձնաւութիւն կազմ ուստի առանձին ։

— Վաստիցի հզրութեան գրեթե ամէն գուա
առներուն մէջ Հրէից զեմ մեծ պալութիւն
առներաթիւն մը կայ, եւ պատճեսը բբենց մինչ
հիմն քրիստոնէից զեմ ըստա անիրաւութիւննե

* Վաստից ընորութիւն էրուի երբ որ բարտպատճե զ
պատճեններ բաժնեաւորմ մարդիկ էր նորուն, որ է
բոլ ըստա մասն աւ Նորուն բբենց մէն բան պա-
տճենաւուն առնեաւ:

ու խորեւութիւններն են : — Վրդէն Ամենասար
Պարս ամսոցն մէջ եղած շփոթութիւններուն ժա
մանակը չպարագործները գիմասորութար Հքեաներուն
գործառաւնները պարագած ու աղակիանած էին , ու
հիմա Հրեհից դէմ քաղքիւն մէջ մէտ հակառակու-
թիւն մը կ'երեւաց , պահվեած իրենց չպար-
աւուն ու խորեւութեանը մըսց տուրբած են , եւ
միանց ամսոցն սովագրաւթեան ապաստ թիւն ըլլալէն
և ազգը՝ առ ազգն է որ ժողովուրդը եկեղեցականաց
գէմ ամէն տեսակ գրուածներով ու լրագիրներով
կը գրդռէ :

— Ի՞ո օրերս քաղցին մէջը սուս լուս մը տարածուեցաւ. թէ Ս. Քոհանայակետը Աւոսրիսից գէմ պատերազմի ելած է: Խայր նոյն խէ Ս. Քոհանայակետին Նուբրակը Ա. Բենիապի լուսութին մէջ լայտնի Հրատարակել տուառ, թէ առ լուրջ որն որ Պագրիուս անունով կունէ մը Երած եր, բարութին սուսուու անձինն է, որովհետեւ Ո. Զայրը ու իր կուսակարութիւնը մինչեւ հիմա չեն դադրածեւ ոչ ող ասկից եռոք ոխտի դադրին կայսերական աւտորիական պրունեաց հետ բարեկամութեամբ առաջ եւ:

— | լաղիթերու մէջ և սարխայի ուստերու վաս
զանազան բաներ գրուեցան, որոնք ընդհանրա-
պէս կը ցուցնեմ, որ գրեթե տերաթեան ըուրա-
նակը Շնուրովին կողմն տնօսած էն. առ առեն
անհօն կարծիքները շնորհելու համար Թթւուա-
ճիշտ քննութեան եղաւ, եւ Եցափ լուսորին մէջ ու-
ղաց անդեկաթիւնը հասարակուեցաւ. Ա են.

սիկցոց առք եւած ատենյ՝ հնեսն զի նաւարամին
(Արքանելքն) մէջ նորոգութեան համար Անդեղու-
տունով կրկնացարկը (ՔԵԼ-ՄՇ), և Արգիամ
Անու շաբենաւը կոչին. առանցք զառ երեք հաս
պատրաստուած քրթու կար, երեք պիտի, տասու-
երկու հատ մէջ մէկ խոշոր թնդանօթմավ նաւակ,
և շատ մինչ ալ ուրիշ պատիկ նաւ ահներ: Վունք
բարը Վէնեսաբիցոց ձևաքը մասցին: Պարձեալ Պայ-
մասիցի և Խոդիցի կողմերէն ալ ուրիշ երեք
համելքրապահ նաւեր (թունիւ, Թնհնձ) գացին
եւ անոնց հետ միացան: Բայց մեացած բայրունաւ-
երը ուշաբնեան ձեռքն են, այս բնդի Յ կրկնու-
յարի նաւ, Յ չորթու, և պիտի Յ շաբենաւ, Յ խե-
լտ, Յ հատ մէջ մէկ խոշոր թնդանօթմավ նաւակ,
Մ 4 եղերապահ ու Յ բնեանմից նաւ, որոնց ամէն
մէկուն անունն ալ գրու է, բայց մէկը համաս-
տութեան համար մէկ զի մեազուցներ: Վս բա-
ռառառն նառը ուրիշ մի պատրաստուած ու Վինե-
սիկ պատշաճ են: Կայն իսկ Խուերիբերա քրթու-
թը, պին որ Նեապոլոց առ Ձեւը ապատականծ հրո-
սապահուեցաւ, Հիմա Աւոտրիայի մէռքն է:

— (Ճարթեատէն կը գրեն որ հմտեցաց նաւա
Հանդոսին առջևը ետեւ ուղղվածան նաւերը
կը գտնուին. Ի պատճառապեսին շաբենա 800
ձիու զօրութեամբ ու 32 թնդանօթմ, գարձեու
ուրիշ Յ շրջեաւեեք: Վայոց ետեւէն կու զան
1 եռաշրջկ ու 1 կոկոնյորդ նաւեր: Մա նաւերան
բորոյ նաւագեաները Ըստին Հօմին, Կողմէր ճարթ-
շեան հանդիբառ թեան օրը քաղքին կատամարտին
պարասար մեշտնի հրա իրաւած էին, ու բայց անդ-
լիկանն նաւերը զօրջներով վրաւաւոր դարդու-
րուած էին: Վակից կ'երեւոց որ Անդիբառ ու Աւա-
տիբառ մեծ բարեկամութեան մէջ են:

— Առաջնորդութիւնը քաղաքական որ Խոսկիսի
խոսկութիւնն ու պատերազմից խաղաղութեամբ
վերջանայ ու պարագ տեղ արին չժափուի. Հար-
դիկ հօմար ընդարձակ իշխանութեամբ զարծակալ
իրինց, որ երթոյ Խոսկութիւնը հպատակութեամ
ու խորագութեամ յորդորէ: Ես Հարգիկ հօմար
իսրիցիսայն իրենց եաւոք թուղթը կը դը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԽՈՐԵՑՄԱՆ ԹԵՂԱ-ՕՐԻՆԱԿԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ

17. Հայութանց մէջ պէտք որ զեղս ընկած է, ու ան ան-
դապիտին անս արած եղբայրաց կը մերժանա, իմ ձեզ ուղացած
խոսքաց թէ եղաւ ու համապատճեան քուցքը լուցքը: Եթէ
անուշան եղաւ անձ անուշ չէ, ու կը յառաջ որ իմ խախտաց
ու յիշէ մասմաս քանակի երես կայս ունեցած ուրա տէր
մասցած է:

— Խաղբեր քայսին է, Ամերիկացին ու Ավ-
ստրալիցին ամէն աեսակ միջները ի պար կը
դնեն, որ Վասպիական պետութեան ամէն կայդի-
բառավագին ու ապատաբութիւն ձգեն, որդեռ
զի կառավարութիւնը շփոթելով՝ իրենց զեմ պար-
պէս սասակութեամբ չպատերազմի: Վասկ Դիբորի
հարուստն կազմ ալ՝ պատ բանիքները խայացե-
նեն, ապատիքներն ուղղեցին, ու Հերեւուս ոյ-
որիշ կողման հիւսիսային Դիբորի վոյ տաքա-
դնչեր կը խաւրէր: Կայորը՝ առ ամէն գոյն աճանու-
թի համերուն առջևն ունենալու համար իր հորեցքացը՝
Յօվհաննես Արքիթուրով մեծ իշխանութեամբ հան-
իսուսից, որ երթաց ու Դիբորիները, որ միշտ կայ-
սերական տանը հաւատարից նացած են ու ամենից
դիրքն ալ նոյն հաւատարներինը համատառն ուր-
ելու, խոսապահն, աւելի եւս քաջաներէ, որ հայրե-
նեաց աղէկ պաշտպան կենան, ու մը չամին որ կազ-
ման որ գոյ, վենեն: Յօվհաննես Արքիթուրով
Դիբոր հաններէն, ու Դիբորիներուն մէկ քանի
հարուստներ ընելին եւըը, հանուղոց եկեղեցու-
համաներուն հետեւ եալ յայտարարութիւնը տուաւ,
որուն գիտաւոր վախճանը եկեղեցականները, յոր-
դորենի է, որ հասպացոց խարէութիւնը ժայռ-
վագիւնն առ ջեւը դնեն: վասն զի հասպացիր ամէն
եղանական ու սուսանեամբ կը ջանան ոչ էստերը
խաբել, թէ Ա. քահանցապետը Վասպիակի զեմ-
է, և թէ Վասպիա Հանունից հետ թշնամութեամբ
կը վարուի, Վասպիացիր Տերիակոս են, Տեմա-
նուն են, և առ առա ու անվայի անուններով կը
քանան որ իրենց գրադարձան պատերազմը՝ գե-
ղացիներուն եւ սոսորն մարզիներուն առքին ու-
շեւը իրեւ սուրբ ու կրօնական եւ անհաւածե-
րու գէմ եղած պատերազմ ձեւացընեն:

— Ենք զիացիք Անհորիի հոսարակավետութիւնը չընդունեցան, թէ զգեաւու. Անհորիինք շատ աշխատեցան որ ընդունել աման. բայց երբ որ յօս սերնին պարագ ելաւ, բարկացան ու հրապառ ասրանին վրային Ենք զիացւոց զինանշանը (աղճ) վար առին ու նախառակացին:

— Իտալիայի որոշերազմնին վկայ ունեցած լուրի ընթիւս առաջ էն: «Եթի ժամ կոմոք Ապրիլի 21-ին նույնու քաղաքը երեք անգամ պատգամառներ երկեց, որ ահճախուր ըլլան: Իսաց քաղ.քըն մեծերը կամ մանաւանդ օտարականները զունդը չուղունեցան, եւ թնդանօթ նևտրով մէկ երկու հոգի ալ մեռցուցին, բոլոր զանգակաները զարդին, ժաղվուեցան եւ գուրս յարձակեցան: Դա ատենյու զարսպէար մկան քաղաքը ինդուստրիալներով զարդնէ, եւ յարձակողներն ալ մասնէլ որոնք շատ մարդ կարստցնելով փախան, եւ 300 հոգի գային եկեղեցւոց մը մէջ պահութեցան, բայց կատարած զարքը ետք աներնէն ննկաւ եւ ամէն ալ սպանեց: Աս որ եզաւ, Երկրորդ արք ամսոցն 22ին Աւանին քաղքէն դառնականութեար եկուն, որ խաղաղութիւն ինպրիւն: Անմասն զօրուուն ընդունեցու ու դաշինք զրին, որոն մէջ որչաւեցու, որ բոլոր թշնամին նիշները անմիջապէս զարդին, Անինիկի աւտանական կառավարութեան ըրած ծախքերը տէրութիւնը վկարէ, կոյսերական զօրաց օւտելիքը քաղաքը հոգաց, բանուած գերիներն արձակուին, բայց Կրիովի գաւառը Աւարդիացոց հպատակի եւ այլն: Պրուն սգնութեան եկուն նապացիներն առ գաշինքին հաւանելով՝ նորին պատերազմէլու համար կորովը նշաններ կը գնէին: Հայա թէ այլուտակորդ հսկող պահեցուն: Ա երջէն քաղաքացին սկսուե պահնէները կործանեն, ծամբաները նորիւն, եւ այսպէս 23ին կէս որևէ նորով Աւարդիացիք յաղթանական Աւանին մօսն, ուր որ զի՞նք, շատ վասօգ ու միայն երեք թնդանօթ գտան: Հաւարդիացիք նրիոյ գաւառին մէկալ կողմէրէն այ շատ գերիները բանած են, բայց այսուր ծննդեան օրը շնորհք բան պատուցին, ապարելով որ մէջ մ'ալ կառավարութեան գէմ չերթն, եւ շարդիկ կոմին հայութեան յօրդորը իրենց կողմէրը տարածեն: Հինու Աւանինի շրս կողմէ գեղացիք երկու տէրերան զէ՛ սաստիկ կատըն են, որ զի՞նք խարելով առանկ գժբախռութեան մէջ ճիւցին, վասն զի ոչ հունձք կայ, եւ ոչ ու ուրիշ վաստակ:

Կարմիսի կողմէն ոչ կացներական զուրք Խաւացիները օնդեպայէն վնասեր են, ու բոլոր նրիու պատգամառներ զուցեր են որ Աւարդիացուոց հէտ թշնամուն թիւնոր գաղքի: Վասդոյ 26ին կայսերական զօրքը Աւանինեն յառաջ քովեր ու գոկորիչը ալ առեր է:

Հաւարդիական 1 ցամի լազիկը թրեստէն Ապրիլի 27ին առ նոր լուրիկը կու առայ: Դեռ օրվան նույնագրերին հետ ըլլարու զաշաղբութիւնը շայշղից: Կամեաննոց զիք կամուրջը, որն որ բան դաւած էր, շնիւնը վկայ է: Կողբորիքը Շուշիի ըստած աւարդիական գումարակը կը կենսայ, որ

որ զարքին մէկ մասը գետին մէկոյ կողմբ անցուց։
Հանգիւնքը շատ հանդարասութիւնամբ ու խաղա-
լութեամբ կը վարուին, ու իսկաւրին շնութեանը
կ'ոգնեն։ Կունելիանոյ ու Սաշել ապօտամիւնքին
մարքուտ էն, աս ապօտամիւնքը հիմն Դրեմիցց
ապօտամած էն, որ որ 48000 հզդի զինաւորուծ
էն ու 2000 ալ գետ պիտօք հանինին։ — Չեր-
պինակոյ այ Ըստիացոյ անձնաւուց եղիքը է
մէկ քանի ոմքեր քաղցրին մէջ իշխալէն եագը,
Աւարդիացիք Ապրիլի 28ին Ապրիլոյ պիտօք
թանգին։

Խառնիքից թղթերն ու լրացրները զետ շնորհ ծառայութեարքուն ու կանոնական գնդնաւ չեն հասնելու պես և են ամէկեն Վարդեն 19ին, 20ին, 21ին, 22ին, 23ին ու 24ին թղթերն ու լրացրները հասնել չեն, առաջ եւ և բնետիկի տունուեցան լարին ալ շրառված ենաւ. կերպություն որ Աւտոբիւն առաջ եւլովն օրն որ Եւնուսիկի զաւոտաներան մեջուն գրաւուար քարարն է, Ավանդութիւն ալ անձնաւած ու եղած ունկելով անցած շարադր յաւելուածներն ու մէջ զրադր ութեանի հրամարագուած էր:

Հ աս մագամ բոյը կամպարտիսյէ մէջ Արդ-
զինայէն, Դուկանայէն ու Հելուետիայէն եկող
1000 — 4000 հոդով ազատ գնդեր հանդի-
պերից՝ շարաչառ կը գործուէն, բայց պատիսիները
կը թուած զինուորակներ ըլլալով՝ յուղեռներին մը
քըբն, հափս միշտ սասարկ մարդ կը կորուցընեն,
ու կրթուած զօրքին առջևէն կը միբն փախչի ։
Եւ այսու զնդերը նաև Գիրով լույ ալ յարձու-
կեցն, բայց հնեկից ալ փարաւուեցան։ Ո՞նչ ամ-
պանոյի քոյ Աւարդիսցին յաղթեցին։ Ասրդինիսցի
զօրքէն ԻԱՀ մարդ մեռաւ, 2001 գերի բանուեցան,
թագաւորին որպէս՝ Վայոցի իշխանը, որ զօրքին
փամանառարն էր, փախար. թէպէս տուորդիսցի
զօրքին մէլն ալ մէկ մէծերէն թէ հասարակ զի-
նուորակներէն շատ մարդ մեռաւ։

Համացածոց խօսքը բարեւ առ լուրջը կօտ. տաճակ Ասպարուհի թշող առողջ է ու սկզբանի այի մէջ դրան նուած դրսկանացի զօրաց աղ Հրամանաւագութիւններ յանձն տակը է : Ի եապողի զօրին ալ ասոնց հետապիսի միանայ ։ Ու ագաւորը թէ պիքի բայ նորեն յարձակելու համար աւելի մեծ թնդանոսի նըրու կը սպասէ : Ու ագաւորն ու Ա. Գոհանացագիւթիւնների նուիքակը Դեկ. Գորպացի Պատ ափի խորհուրդը կը մենա Եղիս, որ միայն խորհացի զըրաց ու պաշանատերաց հաւանութեամբը Հարսուրեկեան (Ըստրիցի կայսերական) ց եղին Տամարատիչի վայ ։ Ասէ մասնադրասկան նազ առի, տեսնով ինքնովու ի իշխան մը գրուի, բայց ասիկա տեկութիւնի բան կ'երեւաց : Կարձեալ Խաղաւորին մասնուոր յանձնաբարութիւնները Ա-ատեցքին խորիւած մարդք Շողիկի 15ին Աւրենա հասեր է : Այս պէս ամենուն 14ին ու Ծելաւ Մարդուա նիւ, մնանքցից զօրապիւոր Աւելուսի հասեր, և բար զինքը նցեն ու լուց առ ժամանակեայ կատալուրա թեան առաջ

պահեր է, որ զինքը ուղածին պետ զոր ածէ : Ես յանձնագիրները կը պատճեն, որ Դամկանայէն, բիեման գէն ու նաև Հռոմայի երկիրներէն անդադար հաջուած որ զօրը եւ զինաւորուած ինքնական զինուոններ կու զան :

Վիճակի լրագիրը Շպրիի 21ին կը դրէ . Ամսոց
18ին Յ պղտիկ գումարուակ թիւննորդէի զօրքէն
12,000 Նուուց շափ Կոնդցէն գեւու ի Մանկուաւ քա-
չց : Վայս զնորդը կրեֆինիին առ աշնորդու-
թեաւուց տանց Հետ միացան : Վ ուսուանց ժամի 10:00
մինչու կէսորէն եացը ժամի 1. միօրիննակ վնդանօօ 1
ներս ծայն կը բռուէր : Կարուս Վլյուերն ալ մէջ
էր : Առաջայի դուքը 18ին իրիկաւան Վոյք հա-
սու, ուր որ զօրքին մէկ մասր պիսի մայ, ու մա-
սմէնու Մանուսու առ մաս մինչու եւթիւ : Ըստ

յասերը Մատուցայք վայս ոդոս որ երժայ : Երբ
մնանիցը պարբին աշ թեւը արգելն այս բերդին
վայ, յարձակելով և առիբացը հետ զարմաներ է
որով որ իրենց թեղանօթներուին ետ քաշաւ եցան
Ռեգիքերոյի բերդին աւատրիացի պահպանները
շատ թեղանօթներով ու հետևակ զօրորով զօրա
ցան, անանու որ հիմար բերդին ուր համար թիւնը 2100
հզուց մեծք կրնաց կարծուի : Իմբեներեցիք հա-
րաւային կողմերին սպառչմեան կը տոպանին, որ
ան բերդին գէմ իրենց յարձակումը նորէն սկսին
— 19ին առաջանաց Կարազոս Ըլքերով Աղբայի
կորչըն վայցէն կանոնուոց գնաց, որ Հրամանի
ցոց ու Պահպանայի զըրքին դիմուն ելլէ, ու անոնց
ովք Մանգուայի բերդին վայ նորէն յարձակի
կայս որը Իմբեներեցը պաշարման թնդանօթները
Ռեգիքերոյին ուղիւը համար : Պաշտոնի իշխան
ու թեղանօթներուն մէկ մասն կը հրանոյէ : Խո-
րիսներէի լրացիրը ու լորերուն վայ ոն ան
կաւեցըն է թէ այս օրը, 19ին, մէկ բերձն
վեցի զօրոց մէծ քաժին մը, մէկն ի մէկ Ման-
ուայի բերդին վայ յարձակելու փորձ փառձեց

բայց թշնամին (Աւստրիայի կը) Համբուներուն թշնամուած բերդերուն մէջ հաստատուն կը կնուպէ լորիու կարգանէ ալ թնդասնօթներ Նետուեցան, ու մարդիկ ալ մեռան: Ձևադարձը (Կարուրու Ազգերու գր) անձամբ մինչեւ Յուրինները խոտեցաւ: Վասով 20ին բուն բանուիլը նորէն Ազգու պիտօն փոխադրուի, որպէս զինուրէն Մանզուայի կողմերը կարող ըլքն տղիկ աչքէ անցընելը: — ՈՒղանի կենդրուական ըստած կառավարութիւնը Հրեից ալ քաղաքական հաւատաք բաւառնիք տուեր է: Խոկ Արքանէն եւած թիվթերը կը ծանուցանեն թէ քաղաքներ մէջ ժաղախւրդու երկու բաժնուած է, ունակը Աւորիացինները նորէն կունցը կուզեն, և անդ համար այ մէկ երկու զինուորանուներուն վայ ու սարիսկան ործիւր զրեր են, ունենք ալ զետ յայտերնին Պարբռացաւ վրայ զնելու չեն աղեր խնամահել: Իսոյց առ ասցոյն է որ ան ազատ ըստած դժուգերը, որ խօսիսի ամեն կոշմանէ կը թափին կու գան, իրենց յափշտակութիւններուն ու շարագ ործութիւններով թէ քաղաքնին ու թէ բարդ Լուսպարտիսոյի մէջ վեան կու տան, ու բարը Երկիր Հաւրիւն Քապուկուն:

— Արդյունքը՝ 12 Եպիսկոպոսի կազմության Անհետից կողմէց ձեռքն էլքած տակն՝ շատ խաղաղի լուսավետից հան եղած էին, եւ ան ժամանակներեւն մասցած 17,000 նաբի բուժեալուրցիք դեռ մինչեւ Հիմա հան կան: Վանք իրենց ազգայնականիւնը, յեզան եւ բարեխնոր ամեալ պահած բարութիւնը միջաւ Ակադեմիայի շարժմանը կը հետեւ, ին, ուստի եւ Հիմա ալ ամեն կերպով կը չափան որ իրենց ընտան կած կողմերն ալ Ա. Տ. Ն. ամբողջոց պես հասարակապետ տութիւն հրատապակին: Վենց Շետ թղթական կողութիւն կ ընեն, անուցնե քաջակալական նույնականը կը կընդունին, երբեմն երբեմն եցակէ հասարակագույնութիւն կը պատասխան, եւ շիմունականիւններ հանելու կաշխատան: Մայ բանեած զարթները՝ որոնց Աւանեան կամ Խոստադի ազգէ են, ասոնց ընդդիմութիւն կը ցուցընեն, որովհետեւ Ա. Տ. Ն. ամբողջոց ձեռքին առենք քաշած հարստահարութեաններն կ միշեն, եւ իրենց հռչակաւոր հաւատութեանները կը պահեն, ու կայսեր անուանը համար մեռնելու պատրաստը են:

— Կազմիցի և և մանաւունք Դրագ տղի կրդմերու
շփմթալի իմաները օրէ օր կ աւելի անմաս բնչու
զայդիցին եւզող Աւհերը իրենց դժուարութիւնն
կառարելու կը ջանան, եւ անցողիր (Հաստակութ
առնելու առեւնին) «Ով եւս հարցմանին, պար
զութեամբ մը «Պատմել շնոր եմ», պատասխան
կու տան: Վարդիկ 26ին 60 հոդի Գուղքիցէ
եկած եմն, բայց Գրտուախ տահմանին վայր կա
ռաֆարութիւնը զատոնք բանեց ու թող չուստ աւ
ներս մօնեն: Վսոր վայր նոր զրուած ազդային ըն
կերութիւնը (ըստու, զան որ Աւհացիք Խոստիցը
տէրութեան հրամանուն իրենց մ.ջ հաստատեցին
որ եղանակաւ: մը իրենք անձամբ կառավարեն,
խոնդրեց որ առ բոնուածները թող տրուն: Պ
Գրիկ իսոսացաւ, բայց ամսոյն 27ին չմազուց
ան առենք ժողովուրդը զի՞նք ուզեց: Օ խնարժները
սկսան կրակ տալ, բայց բոլոր ամբոխ վաճանին քա
մերժ բերդը քաշուելու սախովուեցան, եւ անկի
երկու ժամ քաշքին վայր ուտմէ (Հաւապատակ) նեան
ցին, որով խոռոշարարները քաղքին դուրս երա
գացին: Վսոր վայր գալ անկամ բարի իրեներուն
մ.ջ ու զի՞նք ու ուղարկ կը գրենք: Ա խափիշը կ իման
առիցիցի զիերը մեծ ըստակ մը կը կազմէ: զի
ինչ վախճանիք համար ըլլար չոգիացուիր: — Իս
պատուիցի և հաստանին համ հոգէն զաւախին մէ
արդէն ամենայն խռովութիւնը միուն է, եւ հօն
ուղաց Ավհերը Գերմանացուց մէծ ասելութիւն ու
իւ պատմեն:

T E A C H

ՓԵՐ. 16 Ապրիլի: Պ. Համարդին իր գահին
նոր կարգի գներու կաշխատի, ու հինգ ստորին կա-
ռավավանեն այս որ ունենաւ:

— | ցողին - Առվել յաջոտքարութիւն մը տօսա
էր, որով առժամանակինց իրաւափակութեան մը
ուժացած տէզ զահու թիւնն ու անհամաձայնաբիւն
կը ցոցընէք: «Կացնեաւ Ասք Պատե ու Հայոց» որպէս
Տէսական ամենանշանակալի պատե իմաստաւուն:

Տեսաւորներուն գործք դանելու կամ կարգավորելու համար միանք միասն բնիքացը լին գործել: Վայ 500,000 հազի ոսք եղան, ու իրենց տշաճութիւնը հրապարակաւ ցաւցընել կուղին: Խայցնոր Մարդուս իրաւանցը վայ անունով նոր գրուածը տարածուեցաւ, որ մարդուս ինչ լն ու տացուածնիւր ամենուն հասարակաց կը քարոզէր: Ապատկասու Նոյն օրը Շաքիի 16ին, խանութիւնի գոցուեցան, առեն մարդ իր առւնը քաշուեցած մեծ ամեծ շարիքներ կը վախցուէին, բոլոր քարոզաւու դաշտ դաշի մէջ էր: բայց բարեւախութեած զիւաւորներուն մէջ անփառանութիւն մ' նշակը լի

չին գիտեր, թէ ինչ լրեն ու գործեն, ու այս-
պէս խռովութիւնը մարեցաւ։ Վազոցին ուստի հաղան-
ները պատերազմական գորբին հետամուցան, Հասու-
րականիները կորսուին, Անցել հասարակացե-
տութիւն սկսան կանչել, ու Լեռիւ - Արքէն ալ իր
ընկերներուն՝ առժամանակեայ կոստավորութեան
հետամուցանիլ, ու Պանդրին խմբին գէմ գործել
խօսացաւ, որն որ արտեստալորենիլ դրս իր ժողո-
ված՝ առժամանակեայ կառավարութեան գէմ
մեծամած սպառնակենեց կ'ինչ։

— Կառավարութիւնը հրավարտակ մը հանեց, որով կը ծանուանէ թէ 1849ին Յունուարի 1-ին սկսուած աղի մաքսը պիտի գազրի, ու զբան աւելացնեան մէջ աղ մտնելու արդիւքը պիտի մերժաւի:

— Փարփո, 16 Եպիփիկ: Առժամանակեայ հառավարութիւնը վճիռ մը հունելով՝ առանց գործքի մը պարզապես դատաւանաւն ունենաց դաշտովները վերցուց, և բայց հրավարտիկան բաներու մէջ միայն սուսպիր գործունելուց

— Φιλαρήθ, 20 Οκτωβρίου: Εγώ αυτόν ξωσωριακά πεποιηθεών μέν ζωντεί σύντομα το θέμα της επιταχίας της αποτελεσματικότητας της πολιτικής της Κομισιόν στην περιοχή της Ανατολικής Μεσογείου.

Ժողվության եւ բոլը Պապիցի Հրապարակը, Եղիսաբետ զ աշախին երկոյն ճամբան ու ԱՌՆ գետին երկու կողմր լցուցին : Ա աճառականաց ժողվարանը, տեև դաստիառաններին ու պրոտենենեակնեցը (նորան) գոցուեցան : Վաժամանակեայ կառագործմէնին անդամներն ալ պատշաճի պաշտօնաան մէջ միանալով մէկուղ հանեկան : Եւ երբ որ ժամը 9ին ազգ այն պահպաններօն եւ որոտերազմական զօրաց հրամանաւորներն երեւցան բան հանդէսը սկսաւ, այս թիվն առ աւանդութիւն կառավարութեան մնացածները զօրաց ու պահպանաց մեծերուն նոր զրաշներ բաժնեցին : Վ. մէն քոյք մնապանօվ կը նետուեր, եւ հանդէսը լինեալին եւոքը ամէն թնդանօթենելոց մէկուց պարզուեցան : Օ լինա օրուած մարդիկներուն թիւը՝ 250,000ի կը հանեկը : Կարչները բաժնուն, եւ եւ եաբը բոլոր զորքը սկսաւ կարգու երթաւ, եւ մինչեւ իրիկաւան ժամը 10ը տեսեց : Խըկունն ալ քաղաքը ըւսաւորուեցաւ : Վ. ո մէ հանդէսին մէջ ամենեւին զժրաիտութիւն մը չպատահեցաւ, եւ ազգային պահպան պահպանները բուն պատերազմական զօրաց շատ բարեկամութիւն ցուցուցին :

— Փարիզ, 22 Ապրիլ: 24 ժամ ետքը ազ-
դացին Ֆալուֆին համար ընտրութիւնները պիտօք
սկսն: Մերկունեարուն իրենց գիշեալին ըստ կողմը
առնելուն պէս՝ որուղ ամեար ընտրուեց բար-
ձացովներն այ Փարիզի մէջ կը միասն: — 2000
հոգին տեսի քաղքին մէջ կ'երդնան ու կը հաս-
տառն ինչ կատարեալ հոգաբակագրաւութիւն ու
զուգներին են: Ինձ կործ գալրած է, միայն որատե-
րուն վրայ մէկուն մէկային քաղցուգական սկզբանք-
ներուն յայտաբրութիւնները կը կարդ յայունն
Փարիզ ան մէծ քաղաքը ընտրութեան մէրենաց
մա եղած է:

— Դազդիացոց Ռինգերկանական ծովուն նաև աղբամատը՝ հրաման առած է որ Խասդիայի ծովի վեցը պարագի։ Առ Խաւառործիցն մէջ է Եռայարկ նաև ու Յ կրիմսայարկ Խաւ Կը գտնուի։ Կ'երեւոց որ Ընդ զիսպի առ Աթրօնին օբերը բանուծ ճուճան, ու Խասդիայի պատութիւնը արգելելու համար Անդ զիացոց ու Առարիացոց մէջ գրուած զաշմանը ըստը, Դազդիացոց առ ծովային պատրաստութիւնը տեսնելու արիթ եղած բարս։

— Այս Պրակէնմ Գաղթի ստուգու աճները ու
նեցած ըլլալով՝ ուզեց որ ինիկ Գաղթիաց ոց իրա-
ունքն առնե : Վրեմբէս արդարութեան պաշտօ-
նեան պատասխան տուա որ մենիկ Գաղթիացի սե-
պօւերտ Համար նախ յրտոի ու առնեակալի պատուա.
Նա նոյ ոինիք թողուս Շրաբնէմ դրեց որ Անդ-
վայի մեջ լուս, ու Գաղթի քաղցրացի կը լլամ-
բաց Գրեմբէս՝ Գաղթիացի ըլլալու համար հնդզիւա-
ցի ըլլալու բոլոր ապիսի հրամարին, ըստ ու
առնե յրտա Պրակէնմ շնորհակալ եղաւ Եւ բնի
Գաղթիացի զրաերու բաղչանքը մեկ գիթուլ տուա:

T-611-U-N-1

ՊԱԼԻՀԱՐԸ. Բաղրամյանի մէջ հասպառակազմականներուն կամ հառարակականներուն գէմ զրգուած հազբն՝ որ ամեն աել անոնց սկզբանը պատճեռ ու ու մերժելու կը այցի, պարիեցայի Ներմանացւոց վրայ ալ կը տեսնուի: Վանք ալ մէկան գերմանացի եղացընելնուն աս եռեւ ուսուածեն: Եւ ամեն ուշեմ:

Հարդիկանու յա տուղթը գրացիք։
Ես եցին, որ անհամապատ և ուժավարութ մարգիկելոր
յանդուզն իւսում են. Պատրիք մէջ եւ ուղիւ ուղիւթ մարգ
կարգը իր կարծիքն ուղարկեն լու՛ կատարեցնել և ուղե
լի նորուութիւն հասնելու համար առանց ամբողջաւ նենցու
թիւն, առութիւն, անցեռութիւն կ'ըն. Քանից անց միշտ

ԱՎԵԼԵՅԱՆԻՐԴՐ, 18 Ապրիլի : Եւյօ պուտն դերական գործակցութեան առժամանակեայ ժողովքին մէջ Սապրան նախագահը Հասարակակայութեան կերպն կողմէրը Հասարակակայութեան ուղղվերուն կողմէր տէարացեր է . Խոյնակւ աշ Մանհայմ, Հոյստրայիլի, Գարցուռէ, Հասարակակայութեան գէմ եղած էն . Գայունի կառավարութիւնը Հեքեր անունով Հասարակակայութեան քաղաքացի նաև վարպետուն դրսաւոր բանելու . համանատուէր է : — Խայց Աննա շքատէն կը գրին որ Հեքեր իր ջզրումէ անուն ընթիրոփ Պանակչ զլախը 400—500 հոգի մուզմուն երկու թնդանօթնով Գրացարքին՝ Քայ յարձակից կ'ուզէ : Խոկ Կրացարքին Վարդիկ 18ին կը գրին որ Նոյն որո՛ ինիկուան Հեքեր իր աղաս գեղափու Ալպոսհուռ Հասեր է, և անը ոյն ջրաբը իրեն գէմ կը քայէ : Ա. Ալպա քողքին մէջ Հեքերի մարդիկները ժողովով աղետին տակը վայց յարձակիք, կողուստը, ու զննին ալ շատ չարչաքեր է : Վարդիկ 20ին ու 21ին առ աղասամենին բանմը Պատուի զօրիքն հետ զայնեցաւ, ու Կանկեան զօրութեաց ապահովներին խարէութեամբ ապահովեցաւ . բայց ասով Պատուի զօրիք եւ սկազելով՝ մէծ սատկութեամբ աղբարակներուն վայց յարձակեցաւ, իսրազեց, ալ ցիրուացն ըստ Հասկենայի շաբաթների 17 Ժամն, մէջ եղած սովորագրութիւնները համբեցին, ու մինակ 1,975,000 սովորագրութիւններն գտան : Վարդիկ զատ իմացուեցաւ որ առ սովորագրութիւններուն մէջ շատերը ընծու, ըստ առջ ացուելու, ու շոր անգամ այ նոյն սովորագրութիւնները կրկնած են : Հայոց ականամունք անայն որ առ սովորագրութիւններուն մէջն չորդի բնի 12-ը կամոնց սովորագրութիւններ էն : Վարդիկ նոյն իսկ Ծգմանորը, որ յառաջ այնշաբ կը բարօւսապէ, անցնը քաշեց, և բառթեամբ ամեն բանը խորհրդացցին որոշմանը յանձնեց :

— Համատեխ Վարդիկ Այս կը զբեն, որ Դա-
նիոյի համաձարանի վենց Ընդդիմիկ Հաղպատիկ խըն-
դրքն մէջ Անդվածոց միջնորդութիւնը կը խըն-
դրէ, ո. կը պահանջէ որ Կողմարքնեան խոսպատ-
ճեան գաշինեանը որպէս ին, ուր որ Վելդիա
Շլեզվիկին Պահպատոց արուելուն համացցաւ ու
հասաւածց : Այս վայրի համաձարանի վիճակը առ խըն-

Բ Ա Դ Ա Ս Ա Ն

ՈՅՏԵՐԻ Վարատիսցեն լուր հասաւ որ թռչ
սիսիդ Լեհաստանին կուպակալին հրամանովը խօս-
քելնին անցնազ Ավելիքն շատերը նեղեղագործք
պայմանը աղաքիլա: Դացեր են, որ 1/3 հացեց քամիք
մը աղատութիւններ ասց: Ա պատիսիք լոգաբիլը
կըսէ թէ 1/4 հերը Կարորմ: 1831ին աղատութիւն-
ներն յառաջ աւելցած առհմանովքու թիւնը կը ու-
ղին, ու կը թնդրեն մինչ ամեցն որ չէ թէ միսից
Առաջ առել եղագ Հին Ավելաստանի մասը առ աղա-
տութիւններ ունենաց: Հայրա նաև Նաստրիսիք ու
Պրուտիսիքի իշխանութեան առկ եղած մասերը,
այս ինքն Կալիցիա ու Վոլոցկ ալ միանան, ու Խու-
տոց պաշտպանութեան կոմ իշխանութեան առկ
Ավելաստ թագաւորութիւն մը գրուի, եւ իրենց
թագաւոր՝ կոմ Կառամանովին մեծ իշխանը (Կայսեր
Երկրարք պրկին) եւ, կամ Կայսեր ենաքերկ իշխանը
(Կայսեր փետակ) ըլլաց:

ԱԼՄԱՅԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

— Հռոմեցի Ապագիրները Նոյն ամսոյն 11 ին կը
պրեն, որ Ա. Քահանայապետը կարգինալներու
ժողովքի մը մէջ Պղմունա Երթարու որոշած ըլլոց,
որ Հնի իրրին. ինչ առելոյն հենդրունին մէջ սպառէ
որ Լամպարտիայի ինքիրն ինչ վերջ պիտի ունենաւ
լոյն խոր քրդին մէջ խորպական նիզակակցութիւն
կամ գործակցութեան (լօյց) գահերթացութիւնն
ընդունած է, կըսեն. բայց առ ըւրբերը գեւ առու-
պութեան կը հարօսին:

ЛУЧШИЕ МОДЕЛИ

պլ-բան. 6 Ապրիլ: Հայ ապահովութիւն
եղելու վախ կար, բայց գեղ մինչեւ հիմն բան մը
շատառնեցաւ Կերեւայ որ Առաք փրկուառոր
(քառօրէ) բնեղեղագործին նոր համանենիք առնե-
րդ է. անոնց համեմու գործեցը՝ վսիցուած
խորութիւնները գտնեցըներու համառիկից եղած
է. բնու որ տեղացն ըսլը իշխանները (ուշադիրը)
իրեն կանչեց, եւ ունաց առ որոշ հարցումն ըստ,
որ աս վասնաւոր ժամանեակից մէջ իրենց զիտա-
ւորութիւնն ի՞նչ է, կոմ մէտ արդեօք կուռախա-
րութիւնն հիմնաւան կերպը կործանել, եւ երիբը
ուստի անկանկ անկարպ օքնեններու մէջ ձգիլ
կուղեն: Ասար քայլ սպառեալիք մ'ալ ըստ և
ըստ, որ առանք բանի մը ձեռք զարնելու ըլլան
է, ՅԵ Ժամու մէջ 12,000 զորքով ոռուի զու-
մարակ մը կու դայ, եւ բոլը առ կողմերը կը
բանէ կը կենց: Խոյսպէս երկրուն իշխանը սիրուն-
ցը պատշաճն առներն ու մեծամանեները կամչեց,
եւ իրեն սպառնական խօսակցութիւն մ'ըստ:

պահութիւնը (protectorat) վերցուի : վասն զի առհասպակ անտանկ կը կարծեն , որ առէն նաև բաթիւններուն ա բեռներուն , եւ ասելի եղած պաշտօնեաններուն ընտրավետնը՝ || ուսաց աէքութիւնը պատճառ եղած է :

‘առեւ անանկ խօսք մըն ալ կայ, որ Դակ-Ռու-
մանան մ է պարզենիրը, որ Գերմանացւոց մէկ ցեղեն
եւ Հռոմեացիներէն յաւաջ եկած կը սեպուին,
և որոնց թշ 2½ միլիոն Պատրիարքի թշ ու 1½
միլիոն ոչ Սովորան բայց մէջ կը, Պատրի Յեռքեն
բարդութիւն ապահովեց, Համար Աւագիայի հետ մրց-
նալու կը ջանան, եւ աս բան մնանաւուր տնօրի-
չանուր կուզեն, փառ զի իրենց ազգԸն երկու մի-
լիոնի շաբաթ արգիւն Աւագիայի զանազն կուզերը,
որ ինքն, Պատրիարքին, Առաւելաց և Հովհաննիայի
մէջ կը բնակին: — Ա պարագայի մէջ առուտուրը
բոլորութիւն գողրած է, աս պատճառաւ նարացիին
առնելը 200էն անելի նաև եր պարագայ կը կննան:

ОБОБЩЕНИЯ О ПРИРОДЕ

（原載《中華書局編印的〈古文真賞〉》卷之二）

(*Charybdis* 1876) 1876-1877. 1876-1877. 1876-1877.

2. ՀԵՅՔՆՅԱ ածախը կողմնահին ու զդինին
Կայելով պայմանով տեսակ կը բանահի ։ Խնչուե
թիվեղակերպ կամ խախառա ածուխ, ձքազի
ածուխ, Մրաս ածուխ ու Համբային փայտի ա-
ծուխ, որոնք ածնն ալ էւ ածուխ կը կոչուին,
որից մէկ աւասակէ մը զանազնելու հոմար, որն
որ թաւի (բացկեկ մէւ) գայն անի ու կիսանի
ածուխ կը կոչուի ։

ինքնաշխատ կամ խառնար ածուխ, որն որ
ու հասարակ գրածաւական ածութեն է և գրեթե
ամեն աւել կը զ անուի; իր անունը՝ քիչ կամ շատ
թիվ զան պես կարդ կարդ շարուած ըլլալն ու
սալարաբերու պես իրաւերա հրաւուած մը ուն-
նալին կ' առնա: «Արշագոյն ու կամ բայրութիւնն
ու կ' ըլլաց, ու ճեղքաւածն լուս ու զերը շատ
անգամ խիստ ալլար ու պայտայլ կենաքանի գր-
նացի խառնուած զայնդդին կ' երեւան: Կան փող-
ունութեան ունի ու կամարեալ կոհականեւ (օշնին)
չ, եւ կոստիկն եւուն երեւաները՝ հարթ ասցա-
րակ (վայնեան) չեն: Կակուդ ու գիւրաբեկ է,
կորած կոսդները անկիւնաւոր ու բատ մասին խո-
րանարդ մարմիններ կ' երին:

Հետո առաջ բրիտանաց այ թագավորութեան
մէջ խիստ շատ ու մասնաւոնց ընտիր կը զ անուի
իր անոնքը պայծառ լուսով վատեցն առած է, ին-
չու որ աղքատ մարգիկ անելքնին ասօր լուսավ-
զորեցիլ ասիկ ձևոտ ռաստի եւ ճրագի ածուի
կոչեց են: Վայնը թիվեւեղանակեցը ան խցն ենան է,
ու փայլուն, կոստիերան հերեւեցը տափարակ կա-
հական էն, իրիման կամ իրաւուր, նշու տե-
ներին չունի, ու մարդ բանելու ըլլայ՝ մասունքները
շատ շարուածեր: Ամենու խիստ ու խիստ է, որ
կրոյ աղեկ յիշուի ու փայլի: Ասկից առաւե-
տեանկ անձններ կը շինուին, նաև քիշարտու-
ութեր, պարանոցի մանեակներ, գտառթներ, կա-
յամարներ, կոճարներ, բայց ամենէն աւելի զեր-
փերի խաղողիներ, որոնք շատ մեղած քիչ գաւ-
առուկ չեն բերեր: Աս տեսուկ ածուիը սպինացիւն (սպինացն) աւելի գիրկու կը դործուի, ու անելին
աւելի թեթեւ ըլլայէն զար, դժյան այսուոր-
թեանըը, ու թե՛ որ զար՝ մէջ երկաթահան
հրաքար (pyrite ferruginous) մասնաւուածը ըլլայ
զիմացիաւութեամի ալ անոր զիմոցը ԾԻՐԵ: Պիտպ
չէ որ ան ալ մասնաւու թէ առջի և ամսնակները
լորենոցի մէջ հանքային անխցի ու աւանդը եւեւ-
թեցին բու ճարաւարակն տական զորդերուն կը գոր-
ծած էն: Անփիստի մայր եկեղեցը ոյն ժամանակ
յառակը առ ածիւն ու ընալիքնէ (alabastre
... մէթերի) չինան են, ու վասն քալոց կը կարծ-
ու սեւ ու ճերմանի մարմարինի մայր կը պարտի:

Ո՞րո՞ւ աշենի՞ միոյ առևի բան մը չէ՞սք կը պարագաց, բայց եթէ ու որ երկարէի սեւովեհին անի՞ անփայլ, անհարի, ու կարսերը հօգային ածուի մըն է, ու ա. աղի նաևն Ակը մէկային հետ մէթիւն կըսած մասունքներէ կազմուած է:

‘**Ա**յսպէս Հանուղին քրոջը ուժովն ալ երևելլ
բան մը չէ : Առ աեւսակէն մէկը Աշխալին հետ միա-
ցած մէծամեծ շարքեր չեն զանոնիք, հազար քայլու-
թի գծ զիաւսի խորութիւն ենիւն ունեցող շարքեր են-
որդներ զիմուռաքար թիթեղնակերպ անիոն մէջ
տեղերը կը լւանի, ու անօր շարքերը երարժէ կը զա-
տեն : Առ աեւսակի ածուխոր, որն որ ենցածով ար-
կըսուի, ու իրեն շնչնքին կամ հրաւուածքին նպա-
էով հաւանականաքար մէկ տնկային նիւթի մաս-
ցործներէն կամ մասնաւոր մէկ տեսակի տնկակա-
մասնեկներէ կազմուած կը լւաց, մութ ու գոյ-
ցունի, խիստ կակուղ է, ու մարմնից շուտով
կը գուշաւորէ :

Հանքային տեխնիկ քողով գումարու ու անոր փոստ զետեղած գյուղական քաղի տեսահիմքն առնելը ևն. Կարծրացած կաւոտ սալորդու, որ Ոճին առ շուրջ կամ կուտա սպառաւ (argile chisteuse) կրտսեփ, ու քանի մը տեսակ խճիր, զօր պինակ

Անձնաբերք ու նույն կառապ եղանակն համ է բրունա-
թափ (mine de fer): — Անձնայ սալատը նաև մէկ
ու ած խոնճն կազմու ած թէրթէ թէրթի կողք բացով
զ պրացագին կամ մըն է, ու պրատի համբուլին ած խոնճ
մօս ըլլայ, զ զինը պրատի աւելի մըն ագջոյն կը լսայ:
Երեն գրայ բազմութեամբ գանձուած անկերու
պատշերներովին, որ միայն իրեն սեպհանան է, եր-
կրիս գրայ գանձուած ամեն կատերէն զի լսայ. կ'որ-
շուի: — Խոչ Շահներէն, որի որ հասարակօրէն նոյն-
պէս գորշագին կը լսայ, ըստ մէծի մասին պրատի
պղղոթի համերէ ու երրեմն ալ վանագարի (quartz)
մասունքներէ հայդաւած է, որոնք կաւացին նի-
թառ մը մէկը մէկաբն հետ կազած էն. մէջ նաեւ
զ որպատճի ու կաւացի սալատը մատունք ալ կը
զ անձախին, ու գալլածուն հակիք (unica) թէրթէ եր
ալ սուլդուրար մէջն պակաս չեն ըլլայ: Կաև
տեղեր՝ որոնց մէջ առաջի հին աշխարհին տեսներէն
մնացած բրածոններ (fossile) կ'ելլեն, բոյց կոն-
ու որոնց մէջ առանձի մնացարներուն եւ, ոչ նշան-
ակը կ'երեւայ: — Համբային ած խոյն շաբթերուն

մը զ դրեթէ առ Հասարակ Կուտառ Երիտանուոց ալ կը գտնեռի, որն որ անհանկ առաստ ալ կ'ըլլաց, որ մեկ քանի ոտք խորունկութիւնն է ունենայլ։ Վայր աելո՞ Հասարակօրեն տնիցոց սպաքաբներուն շաղքերուն մէջն է, բայց շատ տնդատ։ կը պատահի որ Երիտանակերպ ըստուած Հանքը՝ մէկ ունաւափ ու աւելի երկայն տրամադրով կըր գունդեր եւ կամ կուտառեր, ու Երբեմն ալ թիթեացնանք կուրունեմ կազմակերպով ածխոց սպաքաբներուն մէջ կը մննեն։ Կուտառ Երկամբարութք Հոսովուկօրեն Երկամին որ ձաքարը (σπαθή) կալվող նի թիթրուն կաւացին Հովերուն Հետամիաւրելն յառաջ Եկած է, խիստ է, թույսի ու գեղինի զարնով դորշ գոյն մ'ունի, փայուննամիւն չափնի, բովքին մէջ բարսի հոգ է, շիտակ բոցց քի մ'ալ կոհակածնեւ։ Ծրբամանազքեթէ բոլոր իր Երկամթք առ Հանքէն կը հանէ։

202-0133-1167125-2-11600112-02566

1901-02: *Scutellaria* *aff.* *scutellarioides* *Scrophulariaceae*

Ուղարկութեան մէջ առաջանար օժագից օգուտը օգուտը կը վկասուի, ասոր պատճառը դուք համակաց չընին հանդ արտօնութիւնն ու օգին արգայիշիւնն է, որոց զները պարբանակի բերքիւթիւն մը կ'ունենան. Եսոյի օձերը մեջու ջրին խաղող երեսը կը լողան, գրութիւնն ըստ միք չեն մէրցներ, ու վասնե մը ըստուն պէտք չուն մի ջրին տակը կ'երթեան. Ենեպեան ըստ միքեան չառ վախիկա չեն: Արդիշն սրբարքակ օձը (petamis bicolor) Անհեալուց ու Հնդկաց ծովերուն մէջ հասարակ է: Խանոսցի հասարակութեան մինչույն ու Սուրուի ծովերուն երեսը կը անմնանին: Յայրերին տակի ձկոն փամփշաբի կը նմանեն քանի թէ սովոր շնչառութեան գործարանին, վասն զի հասարակութեան երակներով ուստած որպես ու երկար պարկեր են. Լեզուակինին մէրգեակ ու երկու աղքուած է, ուսակ եւ մէկալ օձերան լընուին դղյէն կը զանազանուի, որն որ հասարակուն սեւ կը լայ: «Քանի մը տեսակը թիւնաւոր ակրանելը ունին, բայց իժի ակրանելը ոգզուի են, մէկունիւր բալորապին անվատ են»:

Պրուտիս կը ցն ներսի կողմերը եղած աշազն պնդ անապահերան մէջ անհամար ու զգալիեւ (ուղիորդեր) միջաներ ու ձնձգուիք չափ կառ առելի մեծ բայց դանդաղաշարժ մարտիներ կը պանովի, որոնք խոնա, շոգ ու մութ տեղեր կամաց կոտուց վայումներ մէջ կը պարտին Արօ Եղ. Պէտք Պարուբեն ու տեսակ մարտի մը տուա, որն որ ըստուգի հակա մըն էր, որովհետեւ չափ մասնաշափեն մեծ էր Հայոքիւր անգամենիւր աղեկ կազմուած շեխն, ասութիւր թեմի որեւ ա. շատ երկայն գցնդ զ երեսին գալուր խոփ ոքս կամանց ։ Երդ բախտութեամբ աս մարտիսը նաւը մասնիք մէջ բնկած առենք հօրուեցաւ ։ Ճափ ընելով ինձ

յան որ ասիկ նոր աւետակ մին էր : Այսուեցի մէջ
ուղաբաժն և անը ըստ սասահի շատ ու զանազան աւետակ
էն : Եսանք նոսի ցեխոր էր ժողովն ու պղախի գրի-
գահներ կը շնէնք , որոնց մէջ կամ հաւաքիթն էլլու-
կը լիցնեն , անեւ . և առը լիւնոց աւազներով զա-
նոնք կը դժողովն մինչև . որ գետնի մէջ թաղումն
Վահանը թէ փափթաներ (lepidopteres) ու գե-
ղցիկ թէ աւաթնեներ (orthoptera) իրենց մէջ
ու լայն թէ եւ լոր մութ սերեւներոց մէջ ծանր ծանր
էր . շարժեն : Եսանքոց միջատներուն մէջ առնելու-
գն լիցիկներուն մէկը՝ կրակիկ (մէշ ու ուստիչն) է-
որուն մարմարն ամեն կողմը երեք երեք կորպ փայ-
րան կանթեն ընկեր կան :

ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆԻՒԹԻՒՆ
ՊՈ-ԱՎԵՏԱԿ ԵՐՐԵՎԱԿԱԿԱՐՔԻՆ ԱՎԵՐԱՎՈՒԹ
Լ-ԱՎԵՏԱԿ ԵՐՐԵՎԱԿ ԿԱՇ-ԱՎԵՐԱՎՈՒԹԻՒՆ ՓԱՍ

կեցած խօսքը արձանի մը կը նմանութեն, ցոյցը
նելու համար որ իր տարածութեանը համեմաներ-
քին զօրութիւն չունի: Աս զօրութիւնը մինակ եր-
կիր ուսունացիւ շուտեւար, հայոց մասնաւոց Ուռ-
սայի մէջ՝ Երկրազ ողծութիւնը յառաջացնելով:
Մայր համար հմտություն կուապսաւ թիւնը մէջ
փութուն երկիր բանեցրելու Խաւեւ ինկած է,
գամն զի ժողովուրդը շասպրնելու եւ անոնց տե-
ռութիւնը զօրուցրնելու համար հարկաւոր է, որ
երկիրը շատ բերք ուց: Աս ասանկ Կը ըստ և՛,
պէտք եղած տաեն Խաւեւ, զոր բա այ ուսոււելու ա-
պամեր կը խրիուի, եւ զրտէն ներս հարտութիւն
կը վագէ: Առող տանը երկրին ծոցէն երած պիշտափ
մենապնդերը, մանաւանդ ոսկին, որ Առւասաւալոր-
շուաւ առատ ունի: Ուսուսիայի երկրագործութեան
կոմ անտուական հօպագործութեան վոյց լսելիքնին
ապէկ հասկրցնելու համար՝ Խոռը թիւն երկիր կը
պատմէնէք: Ա. Ելքութեան ու մասնաւոր մարդիւն-
ներուն բառն վանդին վոյց կը խստիք: Բ. Բուռն
երկրագործութեան ու գործիւներու աշխատ մեռան
վոյց: Գ. պատճառապուծ ութեան կամ կենզանի
մառացանելու վոյց:

Ա. Տէրութեան ու Տանտար հարդինիւր գույշ։
Վ. մանեն, յառաջ միշտելոյ արժանի է Մարդկանի
կուսակարութեան մէջ Եղոյծ տնտեսական Երկրա-
գործութեան դատավորութը, զգոն որ աէքր ինի նը
հաստատեց և հարուստ մօնաք կապեց։ Իչ նպա-
տկը շատ ընդպարձակ է, այնպէս որ ուրիշ տեղի՞ւ
ուսու որեւ զատաստն մը դժուարան կը դանուի։
Ուշը երեք զատ կամ կարգ կայ։ Այս զատին
մէջ զեղացիներ ու անոնց տղաբր կան, որոնց եր-
կագործութիւնը տրվիլուն որեւ՝ պաշտկ երկեց
մը կը արուի որ գործ են, և շահը իրենցն է։
Նշկորդ ու երրորդ գասի աշխերտները տնտեսու-
թեան զատազան ճիշդերան վրայ պաշտօնատէր բր-
յալու մարդիկներ են, որոնք աւելի բարձր բաներ
և կառապեալ երկրագործութիւն կը սորվին։
Վասնեց մէջ Եկեղեցական աստիճանի որոշակ ած մար-
դիկներ ալ կան, որովէս զի վերըն իրենց պաշ-
տօննեց մէջ անոնց անձնութէ ուղղացներան նաև և

տուրա ուշ ասուց յանձնում ամ զ վազպարաւ առա երկրադրութեան վերաբերած բաներու համեր ալ խորհրդառ ըլլան : — Ե ամիջապէս առնեց քալի զնելու . է Ն-եղելուզարկի եւ Պուկափ երկ երկու գրծութեան ընկերութեանները , որոնք առ բանական պաշտպան ինեանը տակն Են , եւ բարը մեծամեծները անոնց անդամն են : || Խուսաց կայսրը շատ անդամ՝ առ ընկերութեաններուն լրաց որանաց ու գովու նեան նուզի կը զրէ , ընծաներ եւ պատուց նշաններ կու տայ : Ե մէն տարի մէկ երկու անգամ կը ժողովուին , եւ ժողովքին մէկ որոշումն ները ամեն մարդ կը սկսի անմիջապէս ի գործ զնելու տակի անդամ պահպանի շահօրդելու . ալ ըլլայ , ամենն ին չեն յառահատիր , վասն զի երկիրնեն շատ ընդարձակ ըլլալով : Կոր զի՞ւափ մը օպու ար որշափ ու գիշ ըլլայ բոլոր բերքին գու մարդ շատ կ'աւել ցնէն : Բայց առ Ն-եղաւ ընկերութեաններուն յարդեն օգուտու ուրիշ կողմանէ մը աւելի եւս կ'իւրեաց , որովհետեւ անդամները բոլոր տէրս թերաւ թերաւ մէջ Պուկափն մինչեւ երկ ու ըք , Ն-ժաներխաննեն մինչեւ Երխանկիւ տարածուած ըլլալով՝ ժողովրներուն մէջ նոր եւ ողէկ բան մը յայտնուելուն պէտ շուտ մը բոլոր երկիրն մէկ կը ծննդուցանեն եւ ամեն երկրադրութեանը մասնակից կը լին : — Եր ինէպէս Խուսաստան իր բնակինները նույն յաներու համար հիմակու հիմա առէլի ընթրք յատաջ բերելու հարկաւորութիւն մը չունի , բայց ինին զիսամը ուրիշ բան է , որն որ մօտերը ալ կատարաւեցա : Ե նշան տարի ծախած յորեննին համար առած սուսպիր խելք միաց Համենիու բան մին էր , առ պատճենին համար միշտ կը նայի որ ասանէ ուտելի ապրանքը ժողով , պատրաստ պահէ ու սպասէ և թէ որ ուղիշ երկիրնենը մէջ մէկ քանի ան զան նորէն ան տեսակ դժ բավիտ տարիններ պատշին , Խուսաստան շոփազանց կը հարցանայ ու

անհամար գովածքը կը ժազէ՞ւ։
Խայց գեղացիներն ալ իրենց կողմանէ երկաս-
դործոթեն ան մէջ յառաջանալու համար մէջ փայտ-
ուինք։ Վանցուէ ունանք Կայսեր գերիներն են,
տնանք ալ տպառ գեղացիի։ Ա Երշիները զանուան-
ուաճառառներու համար շտու կը յուսաշանան, ինչու
որ նախ զբախն եկած Վերմանացիք ըլուսով՝ իրենց
բնակութեանը համար ալէկ երկիր ընարած են-
երկարգ՝ ամեն յանելնին իրենք իրենց ձևուալի կը
գործեն, եւ անձամբ կը հսկեն։ Երրորդ՝ չըս-
դիէն հարուստներուն ընթարձակ ու հաւելէ հաւե-
ծաշիող երկիրները տեսնելով՝ իրենք ալ կը յոր-
դորուին ու նախանձի մը կու գոն, որ իրենցն ալ

աղեկ ծաղկեցընէն. չորրորդ երկագործական ըն-
կերպութիւնները յաւածաբանվեան մէջ զրդիս
մը տալու համար՝ միշտ նոր բան մը զանցներան,
յառաջ պերադներան եւ կամ բնչ եւ իցէ եղանա-
կու. արդիւնք մը անեցովներան պարփեւ կու ասի,
եւ անուց օգտակար մասն ուժիւնները դովեստով
կը հաշարէն: Խոկ գերի գեղացիներուն դիմաւոր
օգնութիւն նոր տերութիւննէն է: — Այս ամէն չունքով
ու պատրաստաւթեամբ քուն երկուուն ապրիւն
միջը առաւաստան՝ մշակութեան կողմէնն ան աս-
տիճննի պիտոյ համեմ, որ բայց այխարչք պիտի
զարձացրնէ, մանաւանդ որ շատերը Առուսիսի
երկրագործութեան մէջ առանկ յաւածանուղում
վայ գեռ պայծառ ծանօթութիւն մը չունին:

(*Q* ualquier cosa que se le pida).

የኢትዮጵያውያንስ ተቋጥና

ԳՈՐԾԱՅԻ ՎԵՐԺԻՆ ԵՐԿՈՒ ՏԵՐԵՐԻ ՄԵջ ՑՈՒՑԱՆ ՈՒ
ԵԱԾՆ ՎԵՐԺԻՆ ԱՅ ԵՎ-ԵՐՄԱԿԻՆԵ

Վագոնարք մերքին երկու տարիներուն մէջ՝
դաղղիսցին ունեցած նաև ավանցութիւններն ու
լին երկած ու առաջ ապրանքները իրաւուն. Ենու
կը բաղրատէ՝ 1847ին տերութեան մէջ մասն
ապրանքներան համար վճարութեած մաքսին զու-
մորը՝ 134 միլիոն ֆրանքի կը համփ, որն որ
1846ին համեմատութեամբ՝ 19 միլիոն ու 1845ին
17 միլիոն պակաս է: Այս պակասն մաքսը այսպէս
կը բաժնուի: Հօրինին մազոր՝ 1846ին նկատմամբ՝
6 միլիոն նուարեցու, բարեկամնել՝ 4 միլիոններ առև-
լի, բարինը՝ $1\frac{1}{2}$ միլիոն, կտաւէ (քիւնուէ) մասնածք-
նը՝ զրեթէ $1\frac{1}{2}$ միլիոն, գրուն եկած շաքարինը՝
4 միլիոն: Այսոր հակառակ բառն գաղղիսցին ապրա-
նքներին յօւնած եկած շաքարին մազոր՝ 1846ին
նազերով՝ զրեթէ 4 միլիոն առևլու, նյունիւն ա-
ծուիը, անցորդ երկաթը շատ մաքս բերաւ, ինչ-
պէս ետք են եկած սախուակին մէջ կը տեսնուի,
որոնց կիւնուքին շափշ մէջ բական կ'ենթինար է:

ကျော်လှမ်းနှင့်

	1847	1846
Ցորեն	8,137,000	3,926,000
Վաղոք երկութ	466,000	365,000
Զինկ	145,000	117,000
Գաղթմականաց շաքար	877,000	785,000
Օսմար շաքար	96,000	131,000
Ալպի	21,730,000	19,438,000
Բամբակ	453,000	652,000
Բուրդ	138,000	184,000
Կոտոք և անոն	19,000	43,000
Կռուն	16,000	23,000
ՀՔԸ	291,000	327,000
Առաջային ու միատարր սպառնէ ասին միանիք ԱՐ		

9. Տարբերակ 1-ի համապատճեն ժամանակ:

	1847	1846
Բամբուկէ լողիւր . . .	70,000	66,000
Լուսաւ դիմունք . . .	12,200	11,500
Բրդէ դիմունք . . .	32,500	33,500
Մետաքսէ վլիննէր . . .	14,000	12,700
Բրդի ու բամբուկի մանած .	6,500	11,200
Կորածէ. (Հայո) բաներ . .	4,250,000	3,773,000
Գործուած կոչի . . .	31,000	30,000
Զառաւած շաբար . . .	126,000	88,000
Ռեւենունք . . .	7,076,000	7,579,000
Ըմիկիւր . . . (Եղանգիւր)	1,755,000	1,467,000

Գառզիայի 1847ին տառած ու խրկած գաճապը կազմ նաև եղած 31,078 էլլի, որուց մեջ 4,314,000 տակառ ըստ կար. նու երան թիւը՝ 1816ին բաշ- դատում է ամբ 4,563 հատ աւելի էր, իսկ բնուը՝ 390,000 տակառ։ Այս աւելցած բնումն 57,000 տակառը՝ գառզիայի նաև երր տարին, եւ 333,000 տակառը՝ առար զրոշ ունեցած իմբը։

Digitized by srujanika@gmail.com

ԱՀԳՈՅԵՔ ԼՐԱԿՐՈՑ ԱՅ ՕՇԵԳՐՈՑ ՕՎՏԵԿՐ
ՏԱՐՄԱԿԱԲՈՒԹԵԿ

1. Կամ ուրախութիւն է աղջին ճշխորհի ողուաց բայց հազարայով հոգւոյ մը, որ հրմանամի տղադրին միանին ու սործումը խորանիկ կը գիտէ: Առ ու պարսկի որթերոց հոգամի մը մեր բնահանուք աղջր հաղիքը ընթարուիր: Եւ երանեկուցընթար: Համար ուժին կարելի միջոցներուն ձևալ կը զարդեն, եւ ինչ որ օդականը կը ցուցաւի, անմիջապէս կը զիրեն: Ունկան ծովիքը սաստիկ բլլը, թշուկն աշխատանքը սաստիկ բլլը: ամենն ալ աղջին բարակացին վթենուը կը ցանէն: Բայց բանի վաճառ գգուշաթիւններ ունուք ենք ընել և բոլոր ծառակ աշխատանք, որ մեծ ուրախութեաւ ու հայրենաւուք սուսած պատճ պատճան բաններ բարփակուի հածութեամբ մը չփեթանան, հայր նպատակներնուն հասնին ևս պատճ բերեն, որպէս զե շքըց թէ աղջին յոյզ պարագի երթ այ: Առ նպատակն մեծ ևս առանձինն մուտքութեան արժունին ևն լրազիւններ ու օրսգիրները, որուք քան նաքըն շատ օգտակար են, բայց ազէկ չը ործածերով միազուս եւ նաև վասակար ալ կնան բլլը: Եղանին մեծերն ու զիտուները կը բարձան, կը յարդուն, կը խնան, կը նպաստեն, որ լուսկիններ ու

պատկինածքը մեր մէջն շատենան. բայց բանի որ չուն
ժողովուրդը և բոլոր ազգացին հասարակաթիւնն
ուղարիսի դրամականակերպն օգաւու քաղելուն. շախորդին,
եղանակ ծափան ու աշխատանքը վահճաններնուն չեն
համեմից: Այսոյ և որ տղիկ լողիքը մը գրելու համար
այս մէջ լուսավեժին ունեք և, բայց որուի հազարա-
րու համեմը աւ քիչ լուսավեժին հարկաւոր չէ: Դժու
հրամանաւու կոն, որուց բաղդիրներն ու օպազիոնները
մուռ բան որ կը համեմին, և անոնց շատենուն մեր
առենաւուն նորելուկ բաներն ունել կը ուղարկեն, ու
կ'ըսնեն. Անշահաւ պետք է կոմ բնօքի Բնշ ողաւու է
իմանուրը՝ որ Ֆերաւախ պատերազմ է կը բ: Անո-
գիս առաւաւուրը զէլ է, կոմ ուզ, անահաւունիւն և
հիւանդաւութիւն կոյս եղանքը, Վարդիս իսպանուու-
թեան կերպը փախելու է, Գերմանիայի մէջ առանձի
խռովութիւնն մը եղանք է, և այսին: Անշուստ տանին
բաներ զբացածերուն պարզ տանին: Ին ազգին վաս-
ընել կոմ յառաջացուն արգելու է, մասնաւոր թէ է
իրենց ազգամիրութիւնն է. բայց կարելինին շրանի
չէ: Անուրաւուն (մայն եւնաւութիւնի) անուանի գա-
աւուն մը մնացուն մը առ խորը զաւցած է. Ո՞չ առ
մարդիկ կոն, որ ուսուցածիւնը հարկաւոր բանին մը
ուն զին դեմքը, և կ'ըսնեն որ ևս առ սորքերու համած
եմ, և այսպահ գործքերու մէջ մասն երան եմ: ու-
սուցած եան հարկաւորութիւնը չեմ անեած: բայց
խոզերը չեն գիտեր, որ ուսուցածիւն պատասխին ուն,
Բնշ բաներուն մէջ կը գործածելին եւ Բնշ օպուտուր
կը բարդին: և ան առներ առանկ չեմ խօսերու:
Կոյսու մենք այ բակը ենք:

1. Ըստ իշխանության օպուտար ցուցիները, համար երկիրյա և բրդյան խորքեր պետք չեն, առ մայր բաւր էնիքիք են, որ ինչ կազմանել նոյերու բրնձնք նե, բաւարիներն ու օրագիրները պատճեն թիւն են, որուն օպուտիրու բավենքները վրայ տարակոյ չեն. բայց լրացիրները մեկող պատճեն թիւներն առելի ու կատարելու թիւներն ալ ունեն, որ հիմնական պատճեն թեածոց ուստա ապրիք են, և է. Հիմն պատճենթեածոց մեջ առանիկ գլուխքը պատճենը ունեն մի և նոյն տառեն գրաւոծ պատճեն ինը. Բիշ կոյ: Երբիրոդ՝ անցուն զայտու բաներու պատճեննեան մեջ չու կուտեք զի՞ւ կը զարձացրենեն, զանազան գիւետը զիզ կ պայպաշտին. բայց հմա կը շաքըն կը մնան, վասն զի համ հիմնական մասնաւիկո չեն արթուրիք, և համ հիմն մասնաւի աւելի օպտակար բաներ զանան են. իսկ լրացիրներուն մեջ պատճեննեն ըստ հիմնական ժամանակահիք դիմուուններ են, որուն մեր պիտինին հնու աւելի կարտիցութիւն ունեն, մեր իւնաց զարձարուն տեսի յարմար են, մեր վրայ տեսի ազգ եցան թիւն կրնեն: Լըազիրներուն խոչվե նուն պատճեննենոց ան շոր ու շամաւր երեցոց քաշարական մասներ են, որ աւելի մարգու միացը կը բանան ու թիւնք կը արթեցրեն. բայց առ պատճենները մեռ զգերու համար մեկ բոնի բան հարկաւոր է:

“Կափ եւ առաջ բիշ մի աշխարհագործիւն զիտա-

նարակ, և եւ քիչ մ'ո՞յ տերութիւնց եւ սննդից խոս-
րաց. Հետ ունեցած կապակցութիւններուն վկայ ծա-
նոթութիւն ունենալու է, որպէս զի մարդ կարգա-
ցած է հասկրնուց, եւ սննից ալ օգտակար հետեւու-
թիւններ հնակ։ Պատճեռորոշութիւն առ փախմանին հա-
մար շինուած է առ իսպանացին տերութիւն եանց, անուանու-
թիւնը. և բացիքներն ալ հանել ենու մասը շա-
րութակութիւնը կրյան։

Лорд Гаррик, подняв руки, произнес: «Мы должны уничтожить эту трущобу, чтобы избежать дальнейшего разложения».

որ հիմա աշխարհը լու կատարող խեցյալի է։ Եթե ենք
պրեֆեսորը՝ բառաջնորդների ենան համեմ ինչ հարկած ար-
քաներ կը համար են, բայց առաջնորդի իշխաներ կը-
են, ինչ կարգեր ու օրենքներ կը հասանակին, դար-
ձագրութեան մէջ դրսուհան դ և առողջի ի հնարքու-
ինչ վարդապետական կը յաբեն, ժապավանու-
թառութեանը ինչպէս կը պատճեն, ինչպէս ամեն-
փայր բանեան մէջ իրենց ազգին պատիր, զօրութեա-
նու, շահը, հանգուար պահպանու։ Եւ աւելցունեա-
կը նաև անու։ Դաստիքի կարգաւոր տակե մարզուս միացը-
է երկրադաշտին քայլ պիտի աւելունաց, եւ հօնիկից
պիտի որ նշնորդ որ ու հոմ ան զիգուածին մէջ ինչ
սպիտնու թիւն եւ յառաջաւեռութիւն կ ըլլայ։ Կո-
րուսը իւնու բայց այլուր, այդ բառութիւնը վեցընկելը,
առա առա առա առա առա առա համա ինչ միջնունիք ձեւու տո-

ապրու աղջուացարքուն համար ինչ պէտք առ ապա
նելու է. ինչ բաները վաս կը պատճառակեն, բայս
գալութեաները ուսկից կը ծաղին, որ անվերը կամ,
եւ կամ մասն պատճառակ ինչ տպականութիւն անց
մը կը բառաւանուի եւ արիշ անդ ծաղիները. կը սկզբն
ուները, պայպարները, աղդեց միջակ կ'ընտան. յա-
րերը ինչ խաբանը ինչներ կը հայրեն եւ ինչ այլ-
ութեաներ կը սերմանեն: Վհաւուիկ լուսդիրնե-
րան մէջ բարպարակիս մասւոր առ օդուաներուն հա-
մար կը գրուի: Այ թէ թէ միջոյն թափառութերը, չէ
թէ միջոյն տերսթեան պաշաճութերը անոնց հար-
կուառթիւն անին, հասոր նաև ամէն մարդ իր
ապդին, իր քառարն, իր տանը և արիշ տանը զօր-
քերուն համար առ ուստի բաներու գորու բար միար
պիսուու ունենայ, եւ առ մասնաւթերները իրեն մասն
պիսուու զ արձեն: Անդ մը, որ սասպազդիի մը չետ
զույզ (զույզ) կ'ըրայ, կամ ազդի մը հետ առա-
տուք բնել կ'ազդէ, եւ կամ իր զուսպից անց մը խո-
րերը, եւ կրթել, սուրբ եւ որից անոնց համա-
չաւ զէաց քեզ քերու միաբ ունի, բնուպէս կրնոյն ա-
մէն բան ազդէ կուտորել, թէ որ նցին ազդին բնու-
թիւնը եւ մասնաւթիւն ներկոյ միհնակը ազդի շը խո-
րեր: Վհաւուիկ մարդ մը տասնկ հարկաւոր տեղուի կութիւնը
ինչ բանով պիսուու առանայ, բայց նժե՛ յագիրնե-
րուն քաղաքակին մասւոր մատքարժեանմը կորդտ-

լով՝ Ես գիտամ թե ևս պակասաթե եւս ազգերին զա-
նազան առարկներու մէջ ի՞նչ վասներ չըրեց։ Այս
տակ շատ օրինակեարք, ևս մինչու մէկ համար բառաց
ըշերներ, որ բառներինու հնարյանթիւնը ազէկ են
ցայլացնեւ։ Անցեալ գարսն մէջները մինին մը ցո-
րուսին (Հինգուած հայուսնէ պարելէ եօնի մինին
զորքունք) տեր անու անի հայուղին մը եղաւ Գաղղրի
զնուց, ևս իր սպասէր առաջին տեղուց մը ուղի գոտ-
փաց ոց ազգային զրամանուկանք (պահան) դրաւ,
ըստ Վազգնոյի մէջ շատուցույնէն խմբան ուղարակ-
ընթիւնը բարբուրելով բարը ունեցածը նցի զրամա-
նուկանին իրոց կորուցուց ու մինին իրոց նուու-
շատարին ու մէջ համար նցին անզայն ներկայ պի-
տակներ վկայ ազէկ համար ունի ինչ չունենալուն եղած-
է։ Հիմա ոչ տառակի մէծամեծ վասներ կընան պա-
տահական։

Արքադը՝ լազարիները կորցած տան՝ մեր պատվիճը արքի մասպարութիւն մին այ պէտք են բնի։ Սարմի և որ Օմանուածա պէտակիւնան, այսպէտ որիշ տեղերու զանազան խորհուրդներուն, պարտաւելուն ու գետաբնաստներուն մէջ այդ սիբնի բնաւա անձնին ունենիր, եւ ասից ետքն այ անձնարարից աւելի պիտի ունենանք։ Ուրեմն հարկաւոր է որ Հիմն քաղաքական յարերը մերժանց ծանօթ լինին, որուր է որ մեր ապրանքները քաղաքական անելուր, մէջ այ իրենց ուրբ հանձնաց դուք ցընեն։ Եղանակ է որ մեր Աջ քաղաքական ու կենցազադեա նարիկ շահան, որուր ազգին երթանկանին անց հանձնաւ ու առնեակիներուն պես հարկաւոր են, մասնաւագ իւն շատ առ իրեներու մէջ տանոյ ձեւը ունենակի անձնագ պիտի պ ըստն։ Պատմի քաղաքական մորդիները աշարժըն մէտեամբ մէջ ամեն ծառ պարսելիներ ու բարձր պատահներ կատարեիր աշերութեան առջեւն ու ազդին յարդի ու պատիք պիտի առելութեն։ Այս ամէն օգուանձները, որուր հետաւու մորի մը ուղիւր փառ բաներ չեն, ուն առենք ազդ փայտեւու կը ակիի, երբ որ ըստդի կար այսպիսի քաղաքական բաներուն այ քայլ

Պարզութեա ու ոգ յիշեցնենք ընտանութ, որ մէ ըստ առաջին գտուարութ իւնակը յազմէ Երև է: Պարզ էն, եթիւ որ առաջին անդամը քաղկիրը ձեռքքը կ'առաջ, իր կորպուց, ոչ յաշափ պայծառ չընտանիւնը, հետու ով է ենակը իւնակը ընտանիւնը ու: Հոմա շանառաւնոր համար կը լ. բարենի, ևս անկիր վերը տեսնեն բարեր վայու ըստանունի կամ հանձնում չունենու: Առաջ բայ սովորի ուղարք առաջ բերանը յաւառանուն տեղու չէ, հայու քանի մը անդամը համբերութեանը առողջանակերու է: ան առենք երթուրով կը բացօքի, իւն կը սկսի հանիւնով ևս պատու անհետէ, եւ կիսնեաց որ բայ ու զոյ մարքին մէջ ինչ սորքերուած ինքն կայ եղիք: Ո՞յ առենք ժամանակ կը վիճու որ յազմէ իսրայէլ կորպուց, ու քաղկիրը կորպուրը հարկաւոր բարեւթեան մէջ կը վառէ, և առաջ իսկ երբեքն երբեքն պատահած առաջաց լուրիրէն ու բայ կը շահենու որ առենցնամ ուզը երան ծանուկ մուրքն ու մերում կը դիմաւ: Արև

Հնդկաբորդ՝ զարդարածը բան մը յառաջ կուցոյ: Ռազմացոյ մէջ կան մարդկին պատեր հայելին բացի բնութերն ու գրավի բնութերն զատ՝ որին լիւզուու և պատարագար գտողներն ըստ դիմունիք ոչ կը կուտան, և շատ անկան անհնաց ու մեր ազգային բարձրագույն մէջ կրուրը: Հակոբան ակ լուրեր կը տեսնեն: Վասնի ասեիններու: Աջ կընայ երբեմն մէկ կազմը ըստ մէկու կազմի բրաւանդը ունենալու: բայց առանձ անց բրաւերը վար ընդհանրաց ուղիղ գտանական ներքու: Համար ուստարացի ըստ դիմուն պատեր անձնական մէջ ըստ Պատրիարքիններն ու միաց պատայիններ առ արքաներն ու անունուուցն են, բայց նորանուու են, բայց տիրու որ տանիք ազգ մը իրեն տարածին ընութեամբ շատ ունակ չուն չունակ չուն մը կը լուրդարի ու բանի մը ճշճարտած մէջ հանդարտու թեւեամբ շրջները: և ամենից զան անհանուր գուղքափակն, կրօնական ու ժիշխափայու մէջ կազմի բնութերու ու մէջ էկեղակ տակ թիկած են: մաս համար շատ անզամ չէ: թէ ունարանը իւն զրերը: Հոգա զիւնոցի հօմբը վար զարմելու, և զիսս մէջ յառաջ անհնու կ'առջաւանին, ու գրածնին ոյ արք վել կը յարձարցընեն: և քանի մը պատմացինն ու վար բռնածին ուրեմն չէ: թէ եղանքը, հայու արեն բաշխները, կազմը, նորանուին կը զրեն: Բայց անիկ կառափարանն ունի զի՞ւ միշտ համու ու կը կրզ օpposition) մէջ կը գունուիք, որի որ կառապարութեան մէջ բան անունու պահան ու կ'անուն իւն կառու պարու մը ունիք: և այսպէս շատ լրացի բնութերը միաւորուուն է թէ նույն իւն ապահանքի վոհ են: Պարեթ է նոյն միաւորի մէջ եւ առաջ գոհ պահանք, բարպացի ու զերծանաց բազիններն առ: Այս առ միշտ զրտ ան լրացի բնութերն է կը կարգացու զարցանալու ընթաց, և զրոցին որ լորձն ծովային շինուայ անոր զրացածներուն զրութեան իւն շինուար ենք որեւեցընեւ: Հայու խօսքն ասուանուանական ձեւերն ու ասքին անքին ընտանած միացամբ բնութերն իւրաւելով բռնուք է նշարութիւնի կը կործէ, և արհմայ շատ ձուռ զան ունինք կ'ան մէջ: Այսոր համար մը պատայինն որ ամեն խոպիներու մէջ ոչ առաջական լրացի բնութերը մէջ զրուցանեանք և հայոց բնութերն յառաջ նահնան թեւեամբ կարդար և ամեն պարու մը կը շինուի դատապահն ընեն: